



ԲԱՐՁՐԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱԽԵՍԴԳԻՏԱԿԱՆ

Ժ. ՑՐԻ 1898

Տարեկան 10 ֆր. ամի - 4 դր.
Վեցամսունուց 6 ֆր. ամի - 2 դր. 50 գ.
Մեկ թիվ կազմէ 1 ֆր. - 60 զուգ.

Թիվ 4, ԱՊՐԻԼ

Ա Ր Ա Վ Ա Մ Ն Ե Վ Ա Խ

Լ Ե Ա Ո Ւ Ո Ր Ա Խ Ա Կ Ա Ն

Ե Ւ Դ Ա Կ Ո Յ Հ Ա Յ Ո Յ Գ Ա Բ Ո Ւ Ո Ր Ո Ր Ո Ր Ո Ր



Այսնի է թէ համեմատական լեզուագիտութիւնը՝ որ այսօրուան նշանաւոր գիտութիւններէն մին է, անհուն կարեւորութիւն կ'ընծայէ իւրաքանչիւր լեզուի գաւառաբարբարուներու ուսումնակրութեան Այդ գաւառաբարբարուներու շատ անգամ պահուած են բառեր, ուստի ասացուածներներու ուսումնակրութեան մեջ գաւառաբարբարուներու մեջ կ'ընծայէ իւրաքանչիւր լեզուի գաւառաբարբարուներու անգամ պահուած են բառեր, ուստի ասացուածներ, առանձներ, զըյցներ, որնք անգին գանձեր են լեզուագիտական եւ ազգագրական տեսակետով լեզուաքննի գիտնականներու համար: Նշն իսկ գաւառաբարբարուներու բայրը աղաւաղութերը՝ զօրս սովորութիւն է այնչափ արհամարհանօք նկատել, նյու-

չափ մեծ բանասիրական արժէք ունին, զոր ձեռնչաս անձեր միայն կարող են գնահատել եւ անոնցմէ ըստ արժանացն օգտուիլ: Բայց մեզի համար մեր հայ գաւառաբարբարուներու ուսումնակրութիւնն ուրիշ կերպով ալ շահեկանութիւն ունի: Մեր արդի գրականութիւնը դեռ այնպիսի վիճակի մեջ է, որ չենք կնարհարի թէ կատարելագործեալ գրականութիւն մըն է: Հմակաւուան աշխարհաբարը՝ որով կը գրենք մենք, արեւմտեան Հայերս, ի՞ր նախական նիմիթը գրեթէ ակտողովին առած է Կ.Պոլսց մէջ խօսաւած հայերնէն, եւ ինչչափ ալ յառաջադիմութիւն ըստ ըլլայ գրագէտներու շնորհէն, անշուշտ չկայ մէկը՝ որ շիստառավանի, թէ տակաւին շատ ու շատ թերութիւններ ունի, թէ վերջնական ու միօրինակ ձեւ մը առած չէ, եւ թէ մանաւանդ դեռ կատարելապէս ենթակայ է տիրող աղբեցութիւններու եւ կրցած չէ ստանալ զուս բնատոհմի եւ սկզբնատիպ անկան նկարագին մը: Այս տեսակին հայ գաւառաբարբարուներու ծանօթաւութիւնն եւ ուսումնակրութիւնը մեծ օգնութիւն կրնայ ընծայել մեր դրականութեան ճոխացմանն ու զարդացմանը: Գաւառաբարբարուներու մեջ կը բովանդակուն հայերնէնի սեպհական ճոխ տարրներ, որոնց գոյսութեան վրայ իսկ գաղափար չունին մեր գրողներէ շատերը: Երբեմն գաւառացի նկնատիպ գրաներու՝ գաւառական սիրուն եւ ընտանի բացատրութիւններով եւ գոհար բառերով զարդարուած գրուածքները

կորդալվ՝ չենք զգար անախկալի մը հմայքը։ Անընդ մեզի հին հին զարերու մէջ զրուած նետեմներու ու հրաշավէպերու պատրանքը կուտան պահ մը, այնչափ նոր ու գիւթիւ կը հնչն մեր ակնծըներուն։ Եւ կը զարմանակք թէ հայ իեզուն այսափ անձանօթ ճոխութիւններ ունի։

Հայ գաւառաբարբառներու անձանօթ մասն է պատճառ՝ որ այսօր մեր գրականութիւնը շատ մը նորակերտ բառերով խճողուած է, մինչդու այդ բառերէ շատերուն հօմանիշ բռն հայերէն բառերը կան այս կամ այն գաւառաբարբառին մէջ։ Ասկէ զատ՝ մեր գրողները շատ անցան բառ բառը չեն գործածեր, որովհետեւ չեն գիտեր. այսինքն կը գործածեն անանկ բառեր՝ հոգ չէ թէ քըալան նորակերտ, որոնք բոլորովն ճշգիւ չեն բացարար այն իրը կամ գործող թիւնը զր կուզեն ավանդիւլ մինչդու գաւառաբարբառներու մէջ ադրո բուն բառը կայ։ Եթէ լու նախանիք՝ լիզուի մը մէջ հօմանիշ բառ գրեթէ չկայ, հորեւ իր մը կամ գործողութիւն մը կամ վիճակ մը նշանակող առաբեր տարբեր հօմանիշ բառեր՝ այն իրին կամ գործողութեան կամ վիճակին տարբեր տարբեր մասնաւոր հանգամանկները կը ցուցին։ Բայց այս կարդի բառերը շատ ան ամ ժողովրդեան մերնին մէջ կամ գործերու դրչին տակ անփառի իրարու տեղ գործածուելով՝ վերջիւնը իրենց մասնաւոր առումները կը կրոնցնեն։ Գաւառաբարբառները զարմանալի կերպով ճոխ են այս կարդի առերեւոյթն հօմանիշ բառերով, որոնք սակայն իրարմէ շատ տարբեր առումներ ունին, զրս կնայա հշյել եւ զալ այդ բառերուն ընտելացած գաւառացին միայն։ Արդ եթէ այս տեսակ բառեր ծանօթան են եւ գրափն զանան, մնտարակոյն մեր գրականութիւնն աննոցմով նոր ճոխութիւն մը պիտի ստանայ։

Դարձեալ. գաւառաբարբառները կը պարուակէն զըստ հայերէն շատ մը նոր բառերու հետ՝ նաև հայերէնի յատակ խիստ շատ գաւառակն ասացուածեներ, խօսիք դարձուածեներ, բայտարութեան ձեւեր, որոնք եթէ երեւան բերուին եւ մեր գրականութեան մէջ ընդհանրան, անշուշտ ագով մեր զարկանութիւնը մէծ քայլ մը տաած պիտի ըլլայ օտարաձեւութենէ հետաւալու եւ տոհմային նկարագիր մը սատանալու գործին մէջ, որ այնչափ կարեւոր է, որպէս զի գրականութիւն մը իր նիքնություն եւ առանձնայատուկ տեղն ունենայ-

գրականութիւններու շարքին մէջ, փոխանակ ըլլալու միայն ստրուկ հետեւող եւ խաղալիկ այս ու այս օտար գրականութեան ձեւերուն եւ բամհաճնյըներուն։

Արդ այս քանի մը տեսակէներով գաւառաբարբառներու ծանօթութեան օգտակարութիւնն անուրանալի ըլլալով՝ այս անգամ մեր բանասկներուն եւ գրողներու ուշադրութեան պիտի ներկայացնենէր Եւունից Հայոց հաստակեածն բարուած կարգ մը գաւառական բառեր իրենց նշանակութիւններովն, նցն բարբառի յատուկ հնումներն եւ այլ մասնաւորութիւնները նկատող կարգ մը ծանօթութիւններով միասին։

* * *

Եւգոկից Հայոց խօսած հայերէնն սացդ է որ ուրիշ հայ գաւառաբարբառներու չափ կը նմանի բազմերանգ զանազնութիւնն չի ներկայացներ, եւ ընդհանրապէս շատ կը նմանի և Պոյսյ խօսած հայերէնն, սակայն աս տարբերակներամբ՝ որ անկէ քիչ մ'աւելի հաւատարմանին կցած է պահէն։ Հայ լիզուի հարական հնչումներն ու բառերը, եւ մանաւանդ անկէ շատ աւելի հարուստ է գաւառական ասցուածներով ու բառերով։ Այս բառերու ցանին սկսելէ առաջ ընդհանուր գաղափար մը տալու համար Եւգոկից գաւառաբարբառին վրայ, աւելուր շենք համարիր իրը նման ներկայացնել տեղացներու բերնէն քաղուած քանի մի մանրավէպեր, տեղական բարբառով։

Ծայլ հուրսւ։

Գամանակին թէմպէլ հարս մը կոյ եգեր, անտար թէմպէլքի տակը հէօչ մէկ գործին չի նելիք, նէ ուտելիք կ'եփէ, նէ հայ կ'անէ, նէ լաթի վիպ, մինչեւ անգամ աւլուոք ժայլուոք մը պիլէ շաներ կ'եփէ, կ'եսուրը շախ կ'աշխատի քի ասթէմպէլ հարսնը բան բանի կ'ելլէն, ըմմաթէ կ'անէ նէ փայտու շաներ։ Ճարք հատած որ մը երանը կ'ըսէ քի քա, էկու օրէփանիկ՝ բան քանիք, ու տակ աւլուու ասենի զուն ասոքի ելլէ աւել ձեռքու ասենլու էղիր ես պիտ աւլիմ տէյիի, պէքի հայու արակ կ'ելլէ կ'աւէէ։ Ասանկ կը իրատուին աղապասաւ, ու կեսուր, ասանկ ալ կ'անէն։ Օր մը կեսուրը տան աւլուու ասենը՝ հէմեն աղապասան ուորքի կ'ելլէ, աւելը կը իւլէ, ես պիտ աւլիմ ըսկելով կ'եսուրը աւելը չի տար քա մեղքը չ'են մը, մեղայ, հով տեսնուած բան է մը քի իրիկ

1. Այսպիսի,

2. Պէտք, թէերեւու

3. Իրարու մէջ նորհաւոր ընել, որուել:

4. Կ'երպար,

մարդ գրած՝ երկի մարդն աւել աւշէ։ Ասանկ՝ ես պիտի աւշի՞մ, զան պիտի աւշի՞մ բուրվալ աւել իրառու ձեռքէ քաղցելու ասենենին։ Հարօր մարդին նստած տեղին ինչ ըստ նէ աղջկ։ — ճամբը, ինչն կու կամ կամ կու կու աւ աղջկ։ Հարօր, ասօր մէկերնիդ աւշեցէ, վաղին ալ մէկաշնիդ

Գող պապուիք։

Իրիկուանը մէկը զարդի հալոր՝ պապուկ մը կ'երթայ ասան մը գուռը կը վըրնէ։ Դուռը կը բանան Պապուկի՞ց կ'ըսէք քի — Ես զարդի էմ, ինչ կ'ընայ, ասքի աս գիշեր ներս աւէք, թէք ափուն քէշէն տեղ մը առէք, պապիկ։ Տանիլ մարդին ալ վան խաճալվ ներս կ'առնեն պապուկ, կը ասանին օստան կը նոտեցնեն։ Տանը արդը կը ժողովին մարդուն գլոր։ — Պապուկ, պապուկ, ինչ կ'ընայ, մեղ հէքիեաթ մը ըստ տէ մասիկ անհիք, յասեն։ Պապուկն ալ — Ես հէքիեաթ — մէքիեաթ չեմ դիմեր, կ'ըսէ։ Տաղը նորէն կ'աղաքին պապուկին չիրենց հէքեաթ մը ըսէ։ Պապուկն ալ անը համար մը կ'ըսէմ գիշ պատուիու տաներ՝ կը նէյի քի պապու գիշ մը օսիկի կախուած է, բուժն ալ նորուկ կարոր բապում մը կայ։ Այսուն ամառնէն ջրին մը իրինջառ անհր կը ըսէ։ Ան ասենը պապուկը աղջութ գանայած՝ — Ես հէքիեաթ — մէքիեաթ չեմ գիտը ըման՝ մէկ բան մը ըսիմ տէ զիմոնք, կ'ըսէ. պատին ծընկրիւկը ծոցիկ, ըստից կարորուկը սոսիկ, ախոնն քրասուկ տկուկն, վանկուց պապուկը մէր կը դուներ. . . . Տղար պապուկին հէքիեաթին միար չի համեստ նորէն ըստը վայիմ անք մասեց էր աւշի կը սունկ ալ չի կայ, բուժն ալ նէյին քի բապում ալ չի կայ. Ամենա մը իրին չի ըստին քի ջրին մը ալ չի կայ. . . . Մէր աս պապուկը խայերայ գող մըն է եղեր, գիշերանց օսիկն, փապումը, ջրին առեր փափեր է։ Ան վասիթ կը համեստ քի իրիկուան ըստած հէքիեաթին միար ալ աղի է եներ։

Մանկն է փակուա հորդը։

Մարդուն մէկը մեռնելն շատ վախալվ՝ մեռնել չէղած քաղաք վնտաւու կ'ելլէ քի անտեղ կենայ տէ իր մեռնի։ Քաղցոս քաղցոս շատ տեղ պարտելն վըրը քաղցոս մը կը հանի քի աղ տեղը հէօչ մեռնելոց ըստածը չի կայ։ Քանի մը մարդու կը հարցնէ քի — Ես անը մարդ չի մը մեռնի, ինչն մեռելոց չունել։ Անմէ ալ կ'ըսեն քի — Ասուել մեռնելն ինչ է, մեռնելն է.

Բուշ է շնէք դիտեր։ — Եյ, ասսեղի մարդիկը մինչ վիրը կ'ապրին մը, — 2է մարդու մը վաշաւէն լինացն պէս մը գիմացի եռանը էտուեն ձան մը ան մարդը անունուը կը կանչէ, անի ալ կ'ելլէ կ'երթայ, մը մէմբնալ չի գու՞ մը կայ մը, — 2է կայ ըմմա անսատան կ'երթայ, — Անոնկ էնէ ասի աղջկ տեղ չ'ըլլար, ես ֆէս կը կնամ, կանչէն ալ նէ շեմ երթար։ Ասանկով մարդը գնտուած տեղոյ գույու տէիք մարդը պէտքենի անցիւէն վըրը՝ առուր անուած թրաշ ընալուած անտած թրաշ ընալուած մէկը մարդը անուած կ'երթայ, — Անոնկ էնէ աղջկ աղջկ տեղ չ'ըլլար, կ'երթայ — Ճանց՛, գուն կանչէն ալ նշմ կ'երթայ ինսէր կոր, ինչն շատանցիք, — Երթամ տէ նորէն կու գամ, կ'ըսէ մարդը, — Հէօշ չէ նէ թրաչդ լինցիմ տէ մէրն գնա, — 2է, երթամ տէ հիմա կու գամ։ Ասան ըսելով մարդը թրաչդ քէնէք կը ձգէ, կ'ելէ, կ'երթայ ատհա պիտի գայ⁵

* * *

Մէր բառացուցակն սկսելէ առաջ՝ աւելուրդ շնէք համարիր քանի մը ծանօթութիւններ ալ տալ։

Պէտք է գիտնալ թէ մէր առաջիկայ բառացանկին մէջ ամիսոփած ենք Եւդոկիոյ գաւառաբարբառին մէջ գործածական բոլոր հայերէն գաւառական - ռամկական բառերը, կարելի եղածին չափ չշգելով նաև անոնց կազմութիւնն ու ստուգաբանութիւնն, բայց շնէք պնդեր անշուշ թէ ադոնք միայն Եւդոկիոյ յատուկ բառեր են. քանիզ անոնց շատերն առկա բառապարբառներն մէջ ալ գործածական են, եւ նոյն իսկ կան բառեր՝ որ ժամանակէ մը ի վիր գրականութեան անցած եւ գրական բառեր գառնալ կիսած են։ Իսկ մեր բառացուցակին գուրը ձգած ենք թրեբենէ եկամուտ եւ առաւել կամ նուազ հայացած բոլոր բառերը, բաց ի քանի մը կատարելապէս հայացած ձեւերեւ։ Կոյսաւէն յիշած չնենք հայերէն բառերու՝ ժողովրդեան բերնին մէջ աղաւաղեալ ձեւերը (օր. հուշունել = գժգոհիլ)։ Տառերու հնման փոփոխութեան վրայ առանձին գլուխ մը կը դնենք 2-յնս գիտունիւն վեր-

¹ Անես։

² Ծեր մարդոց կ'ըսեն պապուկ։

³ Անսատան։

⁴ Բարձր զարսի։

⁵ Կամաց հայացանաժամ։

⁶ Սակառ։

⁷ Հաս։

⁸ Կառաւ։

⁹ Այս մանրավէսը հաւանաբար որորական ձաւ-

դում առնի, ինչու որ ճակատագրականութիւն (Յուդիք, քորիք) կը բուրք, որ իրամական իրօնքի գլուխուր զար-

գապեաւթիւններէն է։

Նագրով, ուր տեղ կը յիշենք նաեւ այ կարգի բառերէն մէկ քանին: Բառացուցակէն դուրս թողած ենք ուրիշ կարգ մը բառեր կամ ձեւեր ալ՝ որոնք թէ պէտ եւ հայերէն են, բայց ուսկախն չեն, այլ գրաբարի յատուկ թէպէտեր կարի նորանշան եւ զարմանակի ե՛ որ գրաբարի յատուկ այդպիսի ձեւերու հետքիր գետ գտնուուր գտառաներու մէջ: Օրինակի համը՝ յախան նօթափնէ ձեւը զդուածակին է հետզիացոց բերնին մէջ իր ճիշդ նշանակութեամբ, թէպէտեւ եթէ Հարցնես՝ եւ ոչ մէկը դիտէ այդ ձեւը կազմող ան եւ Յօթափնէ բառերուն բառական նշանակութիւնը:

Պէտք չէ զարմանալ՝ իթէ մեր բառացանին մէջ տեսնուին հասարակօրէն գործածուած եւ ծանօթ կարդ մը բառեր, որոնք թէպէտեւ ըստ միեւնան ու ամեական բառ չեն, բայց ժողովուրդը սովորակնեն տարբեր առումով մը կը գործածէ զանոնք: Կոյն խէ մեր ներկայ աշխարհարար գրականութեան մէջ ան գործածական բառեր, որոնք իրենց բուն նշանակութիւնը կրոնցացած են: Օրինակի համար կոտուի բառը, որ վաստինին ամփոփեալն է, աշխարհաբարի մէջ շնորհ նշանակութեամբ կը գործածուի, միշտոք այդ բառին բուն նշանակութիւնն է ուղղութէ, յոնին: Որովհէ եւել շահիլը աշխատելով կը լլայ, յայտնի կ'երեւի թէ արդինքը պատճառին տեղ անցած է այդ բառին նշանակութեան մէջ:

Բառերու նշանակութիւններն աշխատած
ենք կարելի եղածին չափ ճշգութեամբ տալ,
Համաձայն ժողովրդեան ըմբռնման, եւ սակայն
պէտք է խոստովանիլ թէ գաւառական բառեցը
շատ անգամ պիշտափ մանաւոր եւ նուրբ ա-
ռումներ ունին որ գժուար կ'ըլլաց լիսպին բա-
ցարտուել: Սա ալ ըսնենք որ մեր բառացուցակին
ու յիշուած բառերէն շատերն ունին բարգու-
թիւններ եւ ած անցումներ ալ, զորս աւելից
համարած ենք մի առ մի յիշել: Իսկ Եւգոփից
բարբառին Նշումներու մասնաւորութիւնները
զգալի պատկերացնելու համար խօսիք սախ-
եռութիւն բարեացն յառագիտութեան մաս:

1. Հայնահոսթին:

ബുദ്ധിക്കൊച്ച താലാപരമായാൽ മെഡ്, പുത്ര-
പ്രാബന്ധക്കേര ടാംഗ് കാമ് ദ്വാജൻ (ദ്വാജനാസ്ത്ര, ബ്രഹ്മപര-
മാൻ, പ്രാംഗണാജ്ഞ) ഉണ്ട് റംഗ് ചാണ്ടന്റെ ശിശുമാർഗ്ഗ്
പ്ര അഭി അഥവാ നീ ഉപരിവകും ചിന്താമണി കു, സംഖി നാബി.
മാമാംബ ഏരി അപരാഖ്യ ചിംഗുമാൻ പ്രഥമാംഗം നാബി

սովորական հնչման կրած փոփոխութիւնները կը ներկայացնեն: Տառերը կամ ձայները՝ պյու բարբառին սովորական արտասանութեան մէջ, կամ Հաւատարմուքն պահած են իրենց նախական բնիկ ձայնը, կամ նեթքարկութ են ընդդանութ ձայնափառութեան մը: Այսուս օրինակի Համար է ձայնաւորը՝ որ մէկ քանի գտաւառներու մէջ իր բուն հնչումը պահած է եւ յայտնապես կը զանազանուի ձայննեւ, եւ ցոկից բարբառին մէջ գրեթե բոլորպին կը շփոթուի ե-ի հետ, ըլլայ բառերու սկիզբը, ըլլայ մէջ-տեղը, զոր օրինակ. Եթինտ, եթիւ, եթեւ, եթեւ, եթու, եւն եւն կ'արտասանուին եթինտ, եթիւ, եթեւ, եթեւ, եթու, եկու եւն¹: Ընդհակառ ակն ։ Ձայնաւորը եւ գորիչոյ բարբառին մէջ պահած է շատ անգամ օ-է-կ կամ օ-է-կ զանազանուոր մասնաւոր տեսակ մը բաց օ-ի հնչում, որուն վրայ գժուար է ուրիշ տառերով գաղափար մը տալ, եւ որ կը առաջ բլլալ նոյն ձայնաւորին նախական բնիկ ձայնը, զոր օրինակ՝ օտի, հոտ, օբի, օբո՛, օպո՛, էրծ, չորհու եւն եւն բառերը կ'արտասանուին մատարապէս իրեն օռիւ, հուեր, տեր, օբը, օբը, օտի, հոտի, չորհու եւն²:

Եւգոկից բարբառն մեջ ո, ի, ո, ծ, չ
Նուրբ բաղաձյներն արեւմտեան Հայոց ընդ-
հանուր արտասանութեան համայնք թ, է, ո, ո,
յ, Ձ միջակներուն ձայներն առած են: Այսպէս՝
ոստիք, ոստիք, նորի, իջի եւն բառերը կը
հնչուին badger, dobrag, djarag, gdzic եւն:
Խս ք, ո, թ, թ, շ, թ թաւերուն ձայներն ալ շփո-
թուած են նուրբերուն հետեւ կը հնչուին պար-
զապէս իրերը թ, կ, է, թ, թի, որով բարձայն-
ներու սպա երբեակ աստիճանառուումը (նուրբ,
միջակ, թաւ) երկեակի վերածուած է: Մայսն
թ, տ, ո, յ, ջ ձայները Եւգոկից բարբառն մեջ
տականին կարծեն թէ աստիճան մը կը պահեն
իրենց նախնական հարազատ հնչումը, համա-
ձայն արեւելեան Հայոց արտասանութեան, մա-
նաւանդ երբ սկզբանառն ըլլան բառերու:
Այսպէս բան, բամբառուն, քեռ, ջանքար, դուռ,
դուռուն, յի, յան, ուն, լուր, Ծայց եւն եւն բա-
ռերը կը հնչուն ban, bambasank, ged, gan-
gad, dour, dandagh, dzi, dzoug, dandz, ejour
djjndjotz եւն: Բայց դիսելի է որ այս միջակներն

1 Եր, Երգէ, Եր, Եր եւ ասոնց Նման քանի մը բառ
աերու մէջ է այսն անփոփոխ եւ որոց կը հնչուի: Ես-
դուիլի հայ գիրդերուն մէջ ինչպէս Ե-ի նշանպէս եւ ուրիշ
տառերու տաերի հարազատ արտասանութիւնը կարելի է
ուսումնակ առնալ:

Յ Ա - ի այսօրինակ հնդութեաւելիք ընդհանուր եւ
անգուշտ է Անգլիասից բարբառնին մէջ:

զ = չ, . — **զ**. օր. էրած (= երազ), իբժել (= կորղել), տանք... (= բան զ...), — ոռվ (= զով):

ժ = ժ, շ. — **շ**. օր. պատիճ (= պատիճ), պատիճլ (= պատիճել), բաճ (= բաժ). — նկանել (= զգուշել):

է = է, շ. — **զ**. օր. սիրել եմ, խօսել եմ եւն (= սիրել եմ, խօսել եմ եւն):

ծ = չ, . — **զ**. օր. շրջութոր (= ծառազարդար), դրուր (= ծառար), իւնի (= կծուի), իւնիւ (= կծուիլ). — իւնիւ (= կրծկալ), սասու (= Աստուծյո):

կ = շ. — **զ**. օր. — ոռզայ (= ակռայ):

հ = հ, ի. — **զ**. օր. ֆեր, ֆեր, ֆեն (= հոս, հոդ, հոն). — իւնլ (= հող):

թ = չ, . — **զ**. օր. թարնալ (= թանձր), անդըր (= անձրել), թարն (= թարձր):

դ = ի, կ. — **զ**. օր. դարտիք (= զանդալ), միջլ (= աղցիք), միջու (= աղցատ), միջլել (= յաղթել), միջու (= աղցան):

ն = ւ. — **զ**. օր. լան (= նման), լամանլ (= նմանիլ), լամել (= երանել), մանու (= ըլլալ), որ միք եւն գրաբարի եւնանլ-ին այլափոխեալ ձեւն է):

շ = ժ, ., շ. — **զ**. օր. ժաժ, ժաժել (= շարժ, շարժել), շրջլ (= շրջել) — չիլ (= շել):

ս = ծ. — **զ**. օր. ժաժուն (= յիսուն), ժիշուն (= վախուն):

ր = չ, . — **զ**. օր. իշխալ (= կարենալ), լւդր (= լւարդ):

ց = . — **զ**. օր. իւլին (= երէցին), օրես (= օրորչք), ներերես (= թերայյեաց):

ւ = փ. — **զ**. օր. հութիք (= հալաւ), հոշիք (= հաշիք), հորտիք (= հարաւ):

փ = +. — **զ**. օր. չու (= չափ):

սս = շ. — սրցուն (= արտսուք):

Քանի մը գիտողութիւներ եւս՝ ուրիշ մէկ քանի հայնական երեւյթներու վրայ:

Զայնաւորներու սղումներն ու կրծատումները պրակ հայ լեզուին համար պնդափ սովորական են եւ աւելի յաճախաղէպ' գաւառաբարբառաներու մէջ, մնականաբար եւդոկից բարբառաներու մէջ, մնականաբար սովորական եւ յաճախաղէպ են, որմնց վրայ աւելրոդ կը համարինք երկար խօսիլ: Զայնաւորներէ զամ' բաղաձայններու կրծատունք ալ բոլորսին անսո-

վոր չեն, զ. օր. մէր, մէրի (= մէկ մը), մէրունունի (= օրհասարակ), ու (= ալ, այլ), եր (= երբ), նուր (= շնորհիք), այլուր (= աշխարհ) եւն եւն. Վերը յիշուած բառերու բուռն ձայնականները երբեմն ալ տառերը՝ ըլլան ձայնաւոր կամ բաղաձայն, բառերու մէջ իրենց բուռն տեղիցը կը փոխեն, զ. օր. նուր (= աշխարհ), նուր (= լուալ), նուրու կամ ձնափ (= ձնազյա), նուրու (= փետուր), եւն եւն, իսկ շատ անգամ կ'աւելնայ բառերու մէջ, զ. օր. նուր (= մէծ), նուր (= մէք), որցուն (= արտսուք), իւրունլ (= կամուրջ), յուրունլ (= կանաչ), յուրուն (= երեկոյ) եւն: Ենապէս + տառը կ'աւելնայ շատ մը բառերու վերը եւ անսնց անեղականի ձեւ կու տայ. օր. կիլու (= կիսի), բանլ (= բանափ), բարինարուն (= բարիկեննդան), պարիլու (= պատշեր), իւնիլ, հուրու, ուշուրու, դարտիք + եւն եւն:

Նշանակութեան արժանի է նաև որ Եւ դոկից բարբառն մէջ որ, ուս, նոր, նորամիտուելով՝ հաւասարապէս մէկ ձայնի կը վերածուին եւ կը հնչումն իրբեւ. ո. օր. իւնլ (= կարել), իւնք (= կարիճ), իւնել (= պատել), պատել (= պատել), մառ (= ծանր), մառ հուն (= մանր մունք), սառ (= սանոր), եւնլ, իւնլ (= հնարել, փնտուել) եւն եւն: Կայն պարագային մէջ Սեմասացիք կը հնչեն իւնել, իւնյել, սանել, ձանել, սանել եւն:

2. Բառացուցակ:

Դառապակամ բառեր նորույն հայոց բարբառներ:

Ա.

ԱԴԱՄԱՆՑՈՒԹ. — Առաստան գէմ սիրող խոր միթութիւնն, որ այս անհնան առած է առան գոթենէ մը, զըր յիշու շկոյ հրմաց:

ԱԼ. — Առապեկական կին մը, որ ծննդաբեր կանաց անկողիններուն վրայ յանրանալով զանոնք կ'անդէ, կ'ունեն: Ծոդհանրապէս այս կինը գէնէտերիլ պառաւ մը կ'երեւալոյուի. սնոր համար ալու պառաւ կը լմանին՝ կ'ըսեն իրստ տգեղ եւ դաժան կին մը որպակերու համար:

ԱԼԱԲՈՑԻԿ. (Թըր. ու = կարմիր-բոց-իկ). — Խարոյի զըր այդեսաններու մէջ ուղաք կը վառեն զասոննելու համար:

ԱԽԱԾԱՆՔ (աղի - անք). — Դռներու վրայ կախուած շրթուածն երկաթ, որ դռուու ալիսելու կը ծառայէ:

ԱԽՈՎՆ. — Հաս հաւկիթ ածող (հաւ):

ԱԽՈՒՏ-ՀԱՏԿԻ. — Երախաներն երր անվանագ ակասայ կը հանեն՝ սպորտ-թիւն կայ որ մայր բեր հատկի (ցորեն) հաշեն, եւ ազգականներ ու դաստիեր հրակիթլում՝ միասին ճաշակին, ասոր կ'ըսուի հոփ-հոռիկ:

ԱՂԲՐՄԱՆ (աղբեր-ակ). — Աշքին այն անկիւնը, ուրիշ արցոննը կը հօսաւ:

ԱՃԵԿՈՒՆՆ. — Եփելով շատ ուռենալու, ամելու յատկութիւն ունեցող (ցորեն եւ այլ արմաթիք):

ԱՃՈՒԵԼ (աճառ-ել). — 1. Լուացքի տանի ձեր մակեցնը երկու բռունքցիք մէջ առենելով չփել. (Թթք. Ամինիկի+). 2. Եղոյ ձեռով բան մի խանչաղիւլ, տախու վրայ ընել:

ԱՄՄԲՐՏԸՆԱԿԱՆ (ամբարտառան). — Կաշա, անկիրթ: **ԱՄՄԵՆԸ** (աճառ-ել). — 1. Բռն մը ամանի մէջ դնել, տեղաբորել. 2. Որ եւ է գործ մը հարդարել օրինակի համար՝ կ'ըսուի մէմք ո՞ի ափինիս աւ ամենի... (= ամառանցներ):

ԱՄՄԱՐԱԸՆԱՐԿԻ. — Ամենի, անմարդաբնակ:

ԱՃԵԿՈՒՆՆԵՑ. — Աճեկութիւն:

ԱՃՈՒՆԸ (այն-գէն). — Հանեգերեալ աշխարհք:

ԱՃԵԿ. — Տեսուի մը տափակ, կոր հաց զոր աղց համար կ'էփեն տաներ բռուերու մէջ:

ԱՆԺՈՒՐԻ. — Իւզը խօսի քիչ բայ բան իւլ չունեղող (իւրաքանչոր). Թթք. Եռլան:

ԱՆԺՐՄԻՆԸ (ան-ճար-ակ-իւ). — Գործի մը մէջ բորբոքին տիրապանալ, անճարակ նաւ:

ԱՆԺՏԵՆԸ. — Կամ ԱՆԺՏՈՒՐԻԼ. — Ըմբռնել, հասկալ:

ԱՇԵԿՈՒՆԸ. — Կերակուրի մը թթուիլիք:

ԱԶՔ-ԿԱՊՈՒՆԻ. — Մասկական խաղ, զոր տղաք կը խաղան իրեցմէ մէրման աշքը կապելով եւ թող տալով որ վկրին դուռէ:

ԱՊՐԻՄ-ՄԵԽՆՈՒՄԻ. — Երցուուկի ծաղիկի սրուն շուրջի պասկածեւ շարուած մէրման թերթիկ-ներք «ապրմ», մեռման ըստին հետաշետէ կը փրցնեն: Եթէ մէրցին թերթիւն «ապրմ» ո՞ի հանդիպի նշան է թէ փրցնող մարդը շատ պիտի ապրի, իսկ եթէ «մեռմ» ո՞ի հանդիպի շատ պիտի մեռնի:

ԱՊՐԾՈՒՆՈՒԼ. — Հազեր կեանքի անհրաժեշտ պէտքերն հուղալով ապրիւ, թթք. Կորընչուք:

ԱՌՈՒԱԿԻՆ. — Խիստ սիրելի, մուրիմ (բարեկամ), զոր մէկը կը սիրէ իր աշքին պէս:

ԱՊՐՑՈՒԾ (ապուր-ցու). — Երկանըով մանրուած ցորեն, որով ապուր կ'եփեն. Թթք. Եռուու:

ԱՊՈՒԵԼ. — Զքի մը մնթաքքը բանալ. Թթք. (***-ն) ռումուի:

ԱՌՈՒԾ. — Կանանց գլխան մազը գէսի երկու կողմէրը սանարերու պարագային մէջ՝ գիւղան մէշտ մէտնեցը յառաջ եկած առաւակածեւ բաժանաման դիծը: Այս կերպ օսնարուելուն կ'ըսնեն «առու բանալ»:

ԱՌՈՒԾ (այս-գէն). — Այս աշխարհքը. Հակագարեց «անդիւն, ին:

ԱՐԻՒԽԱՆՈՒՄ. — Արինարբու:

ԱՐԻՒԽԱՏԸ. — Մորդասաման:

ԱՐԵԽԵԼ. — Արեւը հանել, արեւի տակ դնել:

ԱՐՄԻԼ. — Յանաներով հակառակիլ:

ԱՐՑՈՒԽԵԼ. — 1. Աչքին ջրութիւն ցուրտէն, փոշին կամ հիւանդութենէ: 2. Մորթուս մը մնանան տակ կաթիլ կաթիլ ջուր գուրս տալը:

ԱՐՈՒԲՐ. — Գործք, արտըք:

ԱՌՈՒՏԸԼ (ափ-առ-ել). — Ճանկել, բան մը վայրեկոր խանչաղիւլ:

ԱՔՈՒՐԵԼ. — Ռուել, նախատել:

Բ.

ԲԱՂԱՐՁ. — Յատկապէս պատրաստաւած նկանակ, զոր հարանիկան համարն հետ մանըուն կողմէն աղքան տանը կը զգին:

ԲԱՂԱՐՈՂ. — Գործագոււ:

ԲԱԽԱՆԱԸ. — Գործագգեստ:

ԲԱԽԱՆՈՒՆ. — Ցաներու բակին վրայ մանաւոր տեղ մը, որ սական գործերուն, օր. լուացքի, հաց և եփելու են: յատկարուած է:

ԲԱՐԱԿԱԸ. — Հիւծախտ, ծիւրական ախտ:

ԲԻԼՈՒ. — Հնձանն քով հողով մէջ զետեղուած կարսա, ուր կը գագի հոգանին մէջ կիսուած խաղողով քաղցան:

ԲԻԼԻ. — Սատանին երկու աղջիկներն մին որ միւս քրոջը միջին հետ գժուիրն գուռ կը պահապատ, կ'ըսնէ, իսկ սունեն ու բարձր բարձր իւնեն ու բարձր կ'ըսնէ: Եթէ անդ կամ անդ կը հաստատին թէ կան մարտուները, որովք սատանային հետ հաղորդացութիւն ունեն եւ գիշեները աւենենու վրայ հեծան օգին մէջն սուրալով զիւաց ցայցածողովներուն (sabbats) կ'երթան: Եռուաց պացի կախարգներուն աւել կ'երեւի թէ միը մէջ բարձր եղան է, եւ անկէ ծագումն առած են «բուկ թայնել, բուկ թայնող են» առացուածները:

ԲՈԽԱՆԱԸ. — Բաղձանք մը դդալ. օր. կ'ըսուի. «սուէն բոխանք որ քեզի նուէր մը տամ»:

ԲՈԽԱՆԱԸ (սոյն-հայ). — Տեղ մը դրուած մասնաւոր հաւկիթ, սուն վրայ կը նստի հաւը ածեած:

ԲՐԻՌԻՆ (բիր-աւորիլ). — 1. Բրով զիւելի. 2. Մէկու մը գէմ շափազանց սրունելով հաւ-

¹ Առաւել բառին բռն նշանափաթիւնը յայսնէ է որ առաբեր է, բռն Եւուիիցից կերպ նշանաւուած առունք է զործածն այդ բռնը: Այս կարգի բռներուն գեն շափազանց անդիւնիք, իւնես որ յիշան ենք վրա:

կառավիլ, պայքարիլ. ընդհանրապէս “որւուրիւր” բային հետ կը գործածուի, եւ կ’ըսուի օր. “մաձի ու եմ” արտած բրւրած էւ...”
ԲՈՀՐԻՆ. — Սաստի, սիստ եւ այլ նամնօրինակ բաններ տապակի մեջ խահրել:

Գ.

ԳԱԱՆԻ. — Սաստիկ զգուանք, նողկանք զգալ: ԳՉՈՒԼԾԾՆ. (“զշել” բային փփագարձ ձեւը, որպիսի են “սիրութիլ, կուռըալի”, եւն ձեւելը) — իսրար հետ ձեծկավիլ. թթվ. բուրչամատ ԳԱԱՆԾ. (Գին-ոյլ). — Թանգարական: ԳԱԱՏԸ. (Գունտ-ել). — Գնատաճեւ շինել (խմորը եւն): ԳԱԱՏԻ. — Գնատաճեւ ուռիլ: ԳԱԱՏԻՆ. — Խոսնական գերեզման: ԳԱԱՏԻԿ-ԿԾԻԿ. — Կար կըլլր. թթվ. էստ-էստ-ըրչէ:

ԳԱԱՏԻ. — Վիճակիր ընդուռաբան, ուր կը հոսի աշբեւկոր նուրի:

ԳԱԱՏԱԸՆ. — Մուրալ. (մնդհանրապէս առանձին չի գործածուիր), այլ կ’ըսուի “մուրալ գուրալու”)

ԳՐՈՊ. — Հայկական ծանօթ շաստուածը (սատանայ) որ հիմա անէծքի բանաձեւ մը դարձած է: Այս բառով գործածական սացանաներն են “Գրողը տանի, Գրող ելլի, Գրող փաթթէ, Գրողին քեօքը...” եւն:

Պ.

ԳԱԱՏԻԿ-ՄԱՐՏԻԿ. — Մուրեմբէն. (կ’ըսուի “իրարու հետ դասիկ-մարտիկ խօսիլ, տեսնուիլ...” եւն):

ԳԱԱՏԱԿ. — Աշխատասէր (ընդհանրապէս բանուկ բառին հետ գործածաւելով՝ կ’ըսուի “բանուկ-գաստուկ”):

ԳԱԱՏԱԿՈՒԼ. (գասարկ-ուիլ). — Ունեցածը կրորդնել, բոլրպին աղքատանալ, չքաւորնալ:

ԳԱԱՏԻՑԻ. (քանդալ-ոսիլ). — Դանդաղանալ, ապուշանալ. թթվ. երեւինինէ+:

ԳԱԱՏԻՆ. — Բիլավին խամ ապուրին կրակին վրայ շատ մարդկ’ համբիկերուն չափազանց ուռիլ, որով անախորժ կ’ըլլր:

ԳՐՈՇՄԵԼ. — Զարնիւլ ձեծել:

Ե.

ԵՂԱԼ. — Խղակի:

ԵՏԱՆՏՐԻՒԿ. — Բանի մը ամէնէն եւրի մնացած անարժէք մասը:

ԵՐԱՄՄ. — 1. Գերեզմանոցներու մեջ գերդաստանի մը գերեզմաներուն սահմանաւած տեղու 2. Այդ գերեզմաներուն շարքը:

ԵՐԵԱՏԸՆ. — 1. Նշանաւած աղջկին կամ հարսի մը առաջին անգամ երեսը տեսնելը. 2. Այդ արթին փեսային կամ անոր աղդականներուն կողմէն հարսի առաջին սովորան նուրիք:

ԵՐԿԻՒ. — Աղքական կամ արենակից չեղող անձանօթ, սասր (մէկը):

ԵՄՆԵԼ. — 1. Հովի միջոցաւ ցորենը յարդեն զատել. թթվ. սովորներ: 2. Քան մը տակնուշ վրա ընել:

ԵՐՐՏԾԱԱԼ. — Խստ կամաց եւ ակար շարժիլ, երերալ:

ԵՓ. — Կերակուրին եռալով փփիլ, յարդիլ:

ԵՓ-ԹԱԱՓ. — Կերակուր եփեւս գործողութիւնը: ԵՓՃԵԼ. — Եփ եսծ, այսիքին եռալով, փփիրաւով՝ յորդող ապարը, ուռիլ, իւղը եւն. շերփով առնել, առնել ու նորէն եցնել, որպէս զի եփը հանգարտիք ու գուրս չըրգէ:

ԵՓՕՄ. — Խաղողով պլանալ, անուշեցնեներ (ռուս, իւսէ, նորիան, իւղը, ուկէն եւն) եփելու դրդլ:

ԵԹՐՄԱԱԾ. — Եթծ աջ համաստեղութիւնը, որուն այս անոնչ արտաւած է եօթը մեծ առղեկ բաղականաւուն համար:

Զ.

ԶԱՀՆԵՏԻՆ. — Սաստիկ վախնալ. զարհուրիլ:

ԶՄՄԻՆ. — Եեփած մնին փփակուած ամանի կամ պահարտին մէջ գորուելով՝ նենեսիլ եւ հստիլ:

ԶՄՊՈՒ. — Սաստիկ թթուու:

ԶԹԱԲ. — Եփ պահանոր եւ են անուշեցնին (ռուս եւն) խմորիլ, անախորժ համ մը սասնալը, քաղցունին խմորիլու որով դիմի կը դառնայ, ԶՄԲԻՄԱՆԾ (զուր բախտ): — Դժբախտ:

Է.

ԷՒԺԿԱՏԻՆ. (հաւանականաբար “յօրանջ-կստ-ալ” ձեւին աղաւալեալը). — Յօրանջիլ:

Թ.

ԹԱԱԹՈԱՆ. — 1. Կերակով աղտեղուած (աման.) 2. Արգանակի թաթիրուած (հայց):

ԹԱԱՄԱԾՈՒ. — Տօններու մէջ գեախոն թաղուած աշագին կարսուոր խասող կը լցնենի, ի վերջ որի հիմնելու համար:

ԹԱԱՄԱԾՈԱՆ. — Զգր ուսեւիլիքի մը խոնաւութեան աղդեցութեան տակ չըստիլը:

ԹԵՐ. — Խիստ սարկ բարուած խմորի թերթի:

ԹԵԽԱԱՐԻՒԿ. — 1. Թեւ առնել. թթվ. էստ-էստ-ըրչէ. 2. Այլրոր եփ ելլել, յուզուիլ:

ԹԵԽԱՆԱԿԵՐ. — Օդնական:

ԹԵԽԱԹՈԱՆ. — Լաթիք մը չափազանց մաշելով՝ շեղ շեղ պատռախի, թեւ թեւ ըլլալը:

ԹԵԽԱԹՈՒ. — Փետուր:

ԹԵԽԵՐԵԽԸ. (թեւ-այրեաց). — Կիսովին վառուած փայտ. թթվ. իւսէ:

ԹԵԽԻԱԾԿԱ. թերուածունի (թերի-խաշ-ուկ). — կէս եփած (հասկիթ):

ԹԵԿԱԱ. — Քիմի տակն լալը (աղու մը):

ԹԵԿԹԻԿ. (թաթ-իկ-եւ). — Սաստիկ յանդիմանել, իւր թէ ձեռագ զարնել:

ԹԻԱԱՆԱԾ. — Տայունի:

ԹԻԹԹՐԻԿ. — Խորշումիլ:

ԹԻԱԱՌՈՒ. — Սանտրուելու ատեն սանտրին հետ զայնիր:

ԹԵՇԵԼ. — Թառը լեցուն ուտել:		Պ.
ԹԻՌԱԾՎԱԼ. — Զափաղանց փափաքիլ:		
ԹՍԱԼ կամ ԹՍԹՍԱԼ. — Թըս թըս ձայն հանել:		
Ժ.		
ԺԱԽ-ԺՐԱԽ. — Անգէտ կաչ-կարասիք:	Քամի	Հողի, հողմ:
ԺԱՄԲԱԿ. — Եկեղեցւոյ դակիթ:	Քաշել:	գծագրութել:
ԺԱՄՄՈՐ. — Ժամերդութեան եներկայ եղող ժուզվուրդ:	Քաղուածնել:	դիմա:
ԺՄՆԵԼ (ժամնել). — Հազիւ հանել, ժամանել:	Քարածակտիք	անդրի, քարայրութեանել:
ԺՈՒՄ. — 1. Պահէ. 2. Անգամ. թըլք. եւյին. օր. կըսուիք «օրը երեք ժում» հայ կ'ուտէ...»:	Քըլբեսել	(Ժուլք. · Քիււ նախանանել,
ԺԾԺԾՎԱԼ (ժիր-ժիր-ալ). — Հիւանդութենէ եռքը կամաց կամաց ուժաւորիլ:	Քըլքանիչ	թշնամնել,
(Ճ-Շ-Ջ-Ջ-Վ-Վ-Վ-Վ)	Քիթէնը	հոյնակալ,
ՑՈՎ. Գ. Ա. ԶԱՐԱՅԻՆԵԱՆ	Քիրած	յարուարիթ:
	Քիլին	կամաց կամաց:
	Քուրչ	կիր:
	Քուրփ	ան ֆասուլ:
	Քուն րլայ	զգեստ:

— 1 —

ՀԵՇԱՋՎԱԾՈՅ ԹՐԵՆՈՎԱԼՈՒՆԻՑԻՆ ՀԱՅՈՅ
ԳԱԽԱԳԱԿՅԱ ԲԱԳԵՐԱԿԵ

Digitized by srujanika@gmail.com

1

Բասդը տալ (Թուրք.) **Հանդիպել**
տեսնել:

8

ՑՐՑՆՈՒՂ

1

**Φωβθ, φωτη
Φωβητ**

Փակում (Բառելք.) մասն։
Փայլլում փայլակ, փայ-

Փատփորիչ

Փարտընկել կուտուռ :
անընդհատ
ուռուս թափի :
անընդհատ
ուռուս թափի :

Փեշայ, փեշայ
Փեշայի պարծք

Փեշաքար
Փըծեղ

Փլել
Փոշոմանիլ

ΦορήΣ **Επίσης, ΦορήΣ:**
ΦημιΣδιών ΕΠΙΛΩΤ (**ΦθημιΣφε.**) **τικές φορηΣδιώνηΣ**

Փուշտ կամփուշտ :
Փրփրան շատախօն :

ՕՂԿՈՒՅ	(վալ. ologu)	ուրիշը, այլուն հաշմանդամ, խել,
ՕՂԹՐ		եօթր,
ՕՂԹՇԱՆԴՐ		եօթներսորդ,
ՕՂՄԱ		իմոր բանալու գլուխ,
ՕՂՄԱՆ		ըղմէն,
ՕՂՄԱՆԿ		եղմանկ,
ՕՂՄԻԱՍ	(վալ. omida)	թղթուռ :
ՕՂԼԵԼ		անիծ, ասիս, ու-
ՕՎԵՐ		ջիլ :
ՕՎԵՐԿ	(վալ. ovresu, լէս. owies)	ոսկ :
ՕՐԱՄ		փողց :
ՕՐԱԿԱՅ	(վալ. róta)	անիւ :
•		
ՖԱՍԼԻՆ		փասիան :
ՖԱՍՈՆԵԼ	(վալ. fasole եւ թառը)	լուրիսիայ :
ՖԵՐԺ		տես վըրթ :
ՖՈՒՆԴՈ	(վալ. fundu)	ծայր, խորք :
ՖՈՒՐԿՈՒԹԻԱՅ	(վալ. furculia)	պատառապատզ :
ՖՈՒՆԴՐԻԱՅ		նախամեծար, լւաւ :

A decorative floral ornament consisting of stylized leaves and flowers, centered at the top of the page.

